

ւաղ որ վեց շաբաթ հազ(ւ) երջանիկ յուսախաբութիւնը կրեցինք իր մէջ չգտնելու ուսուցիչը չոր ու ցամաք, խիստ և չափազանց լուրջ, ինչ որ ասպարէզէն ուսուցիչ մը դասական յատկանիշերը կը թուան։ Դասասարհը իր շախտասենեակին կապող միջնադռնէն երբ կը մտնէր ներս, ան իր հետ կը բերէր կեանք, կատակ, կորով։ Դասական մտաւէժները, ներկայի, բացակայի խնդիրները կը մոռցուէին պահ մը, կատակներու այն յորդումին մէջ, որու ջերմութեամբ կը զեղուր դասարանին արդէն իսկ տաք մթնոլորտը։ Ու երբ կ'անցնէր դասին, քանի մը վայրկեաններու սակիւր կը բաւէր որ ան մէկդի ձգէր դասագիրքը ու վերանար անկէ դէպի իր կեանքը, իր կեանքը բազմափորձ, լի՛ շուսփելի և ցլկուն ճշմարտութիւններով։ Ու զանոնք կը պարպէր մեզի, տալու այն գերազոյն չըրճուանքով, որ իրեն նման անձնուէրներու միայն ինկած է զգալ։

Ու, իր խօսքին հմայքին ներքև, կ'անգիտանալինք յաճախ վտրիկեաններուն վազքը։ Իր շունչով օրհնեալ այդ դասասարհը, ուր ձանձրոյթն ու հողիլի ցամաքութիւնը չէին նստած երբեք, շատ բան ունէր մեր մէջ կերտելիք։

Վախ որ վեց շաբաթներ միայն . . .
 Վերջին անգամն էր — չգիտակցուած վերջին մը — երբ գուրս կ'իլլէինք իր դասարանէն, վերի ութերուն հետ այս անգամ։ Կրտսերի հանգամանքս կը ստիպէր զիս ըստպանել մեծերու անցքին, զունէն գուրս։ Ու այդ միջոցին, չեմ գիտեր թէ ինչու — նախազգացումով մը արդեօք — մասնաւոր ուշով կը դիտէի զինքը, որ յիցած իրմէ անբաժան գաւազանին (ոտքի արկածն էր պատասխանատուն), շալը ուսերուն նետած, իր գէմքի ոսկի փայտովը կը հետեւէր խրաքանչիւրիս գուրս անցնելուն։ Անհուն էր այդ փայտը, և ես գեռ կ'ուզէի ըմպել այդ անհունէն . . .

Իր շունչով օրհնեալ այդ դասասարհը . . .

Բայց աւա՛ղ որ վեց շաբաթներ միայն։

* * *

Յիշատակիդ սրբութեան անջև, Սըրբազան Հա՛յր, ծուր ենք դրած չորսս, քու վերջին ձեռնասուններդ մատաղ։ Մահուան կամքը արգիլեց մեզ քեզի գեռ և աշակերտելէն։ Բայց այդ օրհնեալ վեց շաբաթները, վստահ եղիք, ո՛վ սրբազան հողի,

Վ Ե Բ Յ Ի Շ Ո Ի Մ Ե Ն Ե ր

ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԹՈՐԳՈՍ ՊԱՏՐԻԱՐԲԷՆ (Գ)

Բախտը չլիճակեցաւ ինծի մօտէն ճանչնալու Հոգեւոյս Տ. Թորգոմ Պատրիարքը։ Առաջին անգամ իրեն հանդիպեցայ այն թէյասեղանին որ իրեն ի պատիւ տուեալեցաւ Փարիզի մէջ, երբ, Եղիպտոսի Առաջնորդ, Ծրանաւ եկած էր իր առողջութիւնը զարմանելու։ Ընթն էր որ ինձ յիշեցուց սակայն թէ մեր անուշազակի ծանօթութիւնը շատ կանուխէն սկսած էր, գրեթէ կէս դար առաջ, Կ'երևայ որ Արմաշի վանքը կատարած մէկ ճամբորդութեանս առթիւ մեր Հայրենիքին մէջ հրատարակած յօդուածներէս մէկուն խորքը, նկարագրեր էի արեղայ մը որուն մեծահաւատ ջերմեւանդութիւնը և աղօթմամտոյց երկրպագութիւնը Աստուածածին պատկերին ստուշեւ, ուշադրութիւնս գրաւէր էլին խորպէս։ Թէյասեղանէն յետոյ, Սրբազանը անդրադարձաւ այս գրուածքին զոր մոռցեր էի անշուշտ, և յայտնեց թէ ինք և իր ընկերները, վայրը և ժամը ճշգրիտ, գտեր էին որ նկարագրուած պատանի արեղան ինքն էր։

Իրր գրչի եղբայրներ, իբր լիճեր նոյն հրայրքին, շուտով մտերմացանք իր Փաւրիգ ընկալութեան կարճ տեսողութեան միջոցին։ Իրեն համար ալ արտայայտութեան ձեւը, ոճը, պաշտամունք մըն էր, և բուն բառին կամ որակականին կիրարկումը՝ մըտասահողութեան մշտական առարկայ մը։ Երբ իրեն յիշեցուցի թէ թէյասեղանին ատեն իր արտասանած ճառին մէջ ի՞նչ քան ըմբռնիչ էր զործածած անախտութիւնը

բաւեցին մեր մէջ դնելու հիմը այն շէնքին, զոր կը ձգտէիր կառուցանել։

Ու այժմ, կ'ուխտենք, յիշատակիդ առջև, բարձրացնել այդ կառոյցը, ընդհատուած այս աշակերտութիւնը փոխակերպելով յաւերժական աշակերտութեան մը՝ քեզմով մարմնացած մեր իտէալին։

ԱՆԴՐԱՆԻԿ ՍՐԻԿ. ԱՇՃԱՆ

(Գ) Այս եւ յաջորդ յօդուածները մեր ձեռքի ու ճառած բլլալուն կարելի չեղաւ դնել իրենց կարգին։

բառը, թէ՛նդորոտ Մայրագոմեցիին պատկերալից գիւտը, զոր Նարեկացին կրկնած է, իր ուրախութիւնը չափ չունէր:

— Ինչքան գոհ եմ, ըստւ, որ նշմարերէք աստիկա: Արդէն, աւելցուց իր սխրալի ժըպիտով, երբ գրող մը իր մտքին ծաղիկները մէջտեղ կը նետէ և կը բաշխէ ամէնուն, գիտէ որ անոնց տեսքն ու բուրմունքը մէկ քանի կողիէ միայն կը գնահատուին, և ասիկա կը բաւէ իրեն:

Ամէնուն պէս, ես ալ իր անձէն բղխող հմայքին ազդեցութիւնը կրեցի նոյն հետայն: Տրանսայի մէկ մեծ թագաւորին համար ըսուած խօսքը կերպարանափոխելով, եթէ կարելի ըլլար աշխարհականի ըզգեստներով տեսնել թորգոմ Սրբազանը, նորէն պիտի ըսէիր անվարան թէ «հոգևորական» մըն է դիմացինդ: Իր ամբողջ էութիւնը օծութիւն մըն էր: Իր նուրբ և կանոնաւոր դիմագծերը, իր աչքերուն խուռն և բանիմաց արտայայտութիւնը, խորին և ծանրակաց հրապոյրը որ իրմէ կ'արտացոլար, պարուրուած էին ոգեկանութեամբ մը որ արտասովոր երեւոյթ մըն է մեր եկեղեցականութեան մէջ: Բնութիւնը իր բացառիկ ձիրքերուն ի սպաս դրած էր լիցուն և հնչական ձայն մը, որուն խորունկ ելեւէջները զիտէր ողորկել փորձ արուեստով մը: «Շնորհ» ըսուած երկնատուր ձիրքին մարմնացումն էր ինքը:

Իր գրական գործը, կենսագրութիւններ, ուսումնասիրութիւններ, քերթուածներ, զրոյմը կը կրեն մեծ արժէք տաղանդի մը, եւ այս հոգեւորականին, գրագէտին, բեմբասացին ու քերթողին վաղաժամ մահը դառն կորուստ մըն է իր Ազգին համար, ինչպէս և Սրբոց Յակոբեանց Միաբանութեան համար որուն դարաւոր փայլին վրայ ինք կրցաւ նոր ցուքեր աւելցնել:

ՄԵԾ ՆԱՅ ԴԷՄՔ ՄԸ

Թորգոմ Գուշակեան Պատրիարքին անակնկալ մահուան գոյժը անասելի ցաւով սիրտս գալարեց, ու թէև շարաթներ անցած են անկէց ի վեր, դեռ չեմ կրցած վարժուիլ մտքով ու սրտով մեծ այդ հայուն մեզմէ ընդմիջտ հեռացած, գործելէ առյաւէտ դադարած ըլլալու անգուցազափաբին: Եթէ Պիոս օՒԱ. պապին պէս, որ, խոր ծերութեան մէջ, իր բոլոր կրցածն իրականացուցած ըլլալէ յետոյ, վախճանեցաւ միևնոյն օրը, թորգոմ պատրիարքն ալ յառաջացեալ տարիքի մը մէջ շէջանէր, մենք գործալից պատկառանքով մը պիտի խոնարէէինք սնոր դազաղին առջև, բայց պիտի չզգայինք այն սուր մորմոքն ու անսփոփելի վիշտը, զոր մեզի կ'ազդէ վաղաժամ անխտացումը հազուադէու գործիչի մը և մասաորականի մը որ դեռ իր բոլոր մտաւոր ուժերուն հասունութեանն ու բեղունութեանը մէջ կը գտնուէր, եւ որ ոչ միայն Սաղիմական Հայ մեծ Տան, որուն մեծագոյն գահակալներէն միս եղաւ, այլ ամբողջ հայ ազգին, հայ եկեղեցիին ու հայ մշակութիւն իր հմտութեամբ, փորձառութեամբ, անձնուիրութեամբ, 'կըմայքով' տակաւին երկար ատեն թանկագին ծառայութիւններ մատուցանել կարող էր:

Անցանիսի այս տարուան առաջին թիւին մէջ, որ քանի մը օրէն լոյս կը տեսնէ, արտայայտած եմ իմ զգացումս այդ մեծարժէք հայուն կեանքին ու մահուան մասին ու ջանացած եմ էական գիծերուն մէջ պատկերացնել ու մեկնաբանել անոր նկարագիրն ու գործը: Սլոնի բացառիկ թիւին համար, ուր պիտի երեւան ողբացեալ պատրիարքը մօտէն ճանչցած հայ անձնաւորութեանց ու մասաւորապէս իր մտաւորական եղբայրակիցներուն մեծարանքի արտայայտութիւնները, հանգուցեալին ինչպէս եւ իմ ամենէն սիրելի բարեկամներէն մին, այս մահով սգաւոր բոլոր հայերուն ամենէն սգաւորը, Մեսրոպ Արքեպիսկոպոս Նշանեան, ինձի ալ հրաւէր ուղղած ըլլալով գրութեամբ մը իմ յար-

Բարիկ ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ

